

## ՄԻԱՄԱՆԹՈ ԵՒ ԽՃԵ-ԶԱՐԷ

(Սիրավեալ)

Ա.

I

Նոր կ'արթընար, խորունկ քունէն ծովը Վանայ,  
Օրօրեկով, ծոցին մէջ, Սարը Սիփանայ.  
Սիամանթօն կը նըւագէր ... ու սըրինգէն  
Կը հոսէր վար սիրտը, կարծես, իր շրբթունքէն,  
Եւ նըւագով իր կարօտին տրւած ան թեւ,  
Լերան լանցէն կը փըռէր զայն ծովուն վերեւ,  
Կը տարածէր Սիփանն ի վեր, մինչեւ հեռուն,  
Մինչեւ անոր երկնակարկառ կատարնիրուն:  
«Լո՛, լո՛, լո՛» ու սըրինգը կը հառաչէր ...  
Սիամանթօն երբեմն ալ ծայնը կը ծըգէր.  
«Ի՞նչ ընեմ, մարէ, ո՞ւր վընտռեմ ևս զայն.  
Երազն ովհ՞նչ է, աշխարհը ունա՞յն ...  
«Աս սիրտը հիմա ի՞նչպէս զսպեմ ա՛լ,  
«Անվերջ կ'օրօրեմ, բայց չի քընանար:  
«Ամիրտ իմ քընացիր, ի՞նչ կ'որոնես դուն,  
«Առւտ է երազը, ու սիրտը մարդուն  
«Պէտք չէ առագաստ բանայ իր հովին,  
«Ընկըզմի, օր մ'ալ, մէջ անգոյ ծովին :»  
Ցաւը գըրկած, բարձրացած էր Սիփան ի վեր,  
Ժայռի մ'յենած, երազ-աղջիկը կը կանչէր :

II

Հեռուն Վանը, ծառերուն մէջ, խորհուրդ մը խոր,  
Անոր ետեւ Վարազն որպէս պաշտպան հըզօր ...  
(Ո՞ր պըքունին է հոն կէս մը դէմքը պահած ...)  
Ու Հայոց Զորն ... ու Ռըշտունիք ... բարձրահայեաց  
Եղերովը յաւերժածին, զըլուխը վեր,  
Պահակ կանգնած, հարաւի դուռը կը պահէր.  
Ու վարն, անհոգ, երկընցած էր Ծովը Վանայ,  
Զերթ զեղունի մ'որ ծոցը բաց նոր կ'արթընայ:

III

Կ'ելլէ Սըեւը Վարագէն ու կը նայի  
Շուրջը ... կարծես պահ մը ապշած կը հըմայուի.  
Ոյս ի՞նչ աշխարհ, ա՞հ, այս որքան գոյն ու երանգ,  
Կապոյտ, կանաչ, նարբնջագոյն, կարմիր, ներմակ ...  
Հոն Սյաբնատանն է զարդարուեր հարսի մը պէս,  
Սսդին Շուշանց, բացուած ներմակ շուշան մ'ինչպէս.  
Վարն Սըտամետն է ծովուն հետ սիրաբանող,  
Գիւղեր իրար հետ պար բըռնած մինչ' Կապոյտկող ...  
Սնդին Թիմար, կանաչի ծով լայնատարած,  
Հարիւրաւոր շէն ու աւան կըրծին շարած ...

Երկի՞ր է այս թէ անսահման բուրմունքի ծով,  
Ո՞վ է տեսեր ծիածանի եօթը գոյնով  
Այսպէս աշխարհ ... ո՞չ, իրական աշխարհ չէ այս,  
Հէքեաթ է այս ... աննիմացած վրանմ երազ:  
Շուրջը լիռներ, զրլուինները ամպերէն վեր,  
Կատարներէն որոնց կրնայ մէկն աստղ քաղել:

## IV

Դիշերն հապա, զիշերները երազային,  
Երկիր - երկինք իրար՝ սիրով կը հըմայուին ...  
Վանայ Ծովուն մէջ լոգանքի կ'իջնէ լուսին,  
Մափ կը զարնն ալիքները ... արշալոյսին  
Էն զեղեցիկը աստղերուն մէկ ոստումով,  
Վարագէն վար կը ցատկէ ու կը մտնէ ծով:  
Ամէն ալիք աստղը մ'առած է իր զիրկին՝  
Ու կը պարեն ու կ'օրօրուին կարօտագին ...  
Ու զեփիւռը ծառին - ծաղկին ականջն ի վար  
Կը փըսփըսայ սիրոյ խօսքեր, կը դառնայ պար ...  
Սրեւելքը արգէն գոյնի բոցերուն մէջ ...  
Եւ կ'արթընայ կեանքը հիմա, զիշերէն վերջ.  
Ու կ'արթընայ Սիամանթօն, սարի լանջին.  
Սիրտը յանձնած, թախիծով լի, սիրոյ կանչին:

## V

170-98

Սիամանթօն տեսած էր իր երազին մէջ  
Խընէ - Զարէն ... ու սիրուն հիմա հնոց մ'էր անշէջ.  
Երազին մէջ մատանի էր փոխանակած  
Խընէին հնտ, որ իր մատին էր անկասկած,  
Ու երբ բըռնել եւ համբուրել ուզած էր զայն,  
Անոր ըստուերը զըտած էր զիրկին միայն:  
Ենիկ գարձած Խընէն փախեր սարերն ի վեր,  
Սիամանթօն ամբողջ օրը հնտեւէր էր  
Անոր հնտքին ... ու երբ զիշերն իջեր խաւար,  
Խնքն ու նզնիկն ինկեր էին անդունդ մ'ի վար:  
Սրթընցեր էր Սիամանթօն սիրտը խրռով,  
Սրթընցեր էր Սիամանթօն սիրոյ բեռով.  
Ու Խընէի մատանին էր մատին զըտած  
Եւ երկիւզած սիրով շրթներն անոր դրբած.  
Ամէն վայրկեան հիմա տրդուն աչքն էր մատին,  
Սիրտը վախսի մէջ որ յանկարծ ան կ'անհետի:  
Մէկ օրուայ մէջ շուրջը աշխարհն ի՞նչպէս փոխուած,  
Անհոգ պառկած զիշեր մ'առաջ, հիմա խոցւած  
Սիրոյ նետով ... ելած էր ան Սիամանն ի վեր,  
Սիրոյ կրրակը Սիփանի նովին տրւեր.  
Հովէն սակայն սիրտին նոր ըէր մեղմացած,  
Ե՞րբ է արգէն բորբ կրրակը հովէն մարած ...  
Աղեղ ու նետ հնտը առած էր թէեւ ան,  
Բայց մոռցած էր որսն ու աշխարհն եւ ամէն բան.



Երազ աղջիկն էր զինք կանչող , ամէն տեղէն ,  
Ծաղիկներէն ու ծառերէն , բարէն , հողէն ,  
Եւ աղբիրի մ'ծայնով համառդ իր ականջին .  
Եւ կոչնակի մ'ծայնով վանքէ մ'լերան լանջին ...  
Վանայ Մովքը անոր ծոցն էր կարծես անրիծ ,  
Ու զեփիւռը Խըճէին շունչն բուրումնալից :  
Ամենուրեք ան իր կարօտը տարածեր ,  
Հազար ձեւով , հազար լեզուով զինք կը կանչէր :  
Բայց ոչ մէկ տեղ Սիամանթօն կը գըտնէր զայն ,  
Երազ - աղջիկը կը մընար անիրական :  
Տըզուն ցաւը սրբինզը լոկ կը հասկընար ,  
Հիմա սիրուր անոր միայն կը բանալ .

Քեզի կը յանձնեմ սիրտըս , իմ սըրինգ ,  
Ուրիշ ոչ որի կրնամ զայն բանալ .  
Տես , իր կարօտով երկիրն ու երկինք  
Լեցուն է հիմա ... ծաղիկ , թուփ ու ծառ

Աչքով ու ձեռքով ինծի կը կանչեն .  
Ու ծովն ալ վարչն , նազով հեւալէն ...  
Տես , Խըճէն է որ ամենուն մէջէն  
Ինծի կը կանչէ ... երկնի կամարէն

Գիշերը անվերջ , աստղերու աչքով  
Սիրտիս հետ խաղաց ... մօտեցաւ , փախաւ ,  
Եւ ամէն անզամ որ հասայ իր քով  
Ու գըրկեցի զայն , ան ըստուեր եղաւ :

Գընտուէ , գըտիր զայն ուր ալ որ ըլլայ ,  
Ցաւակից ընկեր , կարօտս տար իրեն .  
Հսէ սըրտիս մէջ իր սէրը կ'եռայ ,  
Հսէ եկեր ես Սիփանայ սարէն :

## VI

Ու վար իջաւ Սիամանթօն Սիփան սարէն  
Առանց որսի ... մայրը , աչքերն ուռած լալէն ,  
Վազեց տըղան դիմաւորել . «Ո՞ւր մընացիր ,  
Մարէն մեռնի բու արեւուն» բաւ «գացիր  
Առանց լուրի , աչքըս մընաց ճամբաներուն ,  
Եւ օրն ի բուն , զիշերն ի բուն , տանիքներուն ,  
Դըրան սեմին ըսպասեցի , եւ անցնողին ,  
Թուչուններուն լուր հարցուցի ... հեղ մ'անկողին  
Չըմըտայ ես զիշերն ամբողջ ... բու արեւուն  
Մարէն մեռնի , աչքըս մընաց ճամբաներուն :»  
— Մարէ , ամբողջ օր ու զիշեր հտեւն ինկայ  
Եղնիկի մը , անոր հասնիլ բայց չըկըրցայ :  
Չը հասկըցայ իրաւ էր ան թէ երազ էր .  
Վերջին անզամ երբ բըռնեցի , ինչպէս ըստուեր ,  
Եղնիկն ու ես գըլորեցանք անդունդն ի վար .  
Մարէ ըսէ , Սիամանթօն բու մինուճար  
Այժմ ի՞նչ անէ ... Մարէ , նայէ սա մատնիկին ,  
Դուն կը ճանչնաս այս պատկերը անոր ակին :